

Զ. ՏԱՐԻ, ԹԻՒ 5

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ՅՈՒԼԻՍ - ՍԵՊՏԵՄԲԵՐ 1935

# Ի Ք Թ Ա Ր Ի Կ Ա Ր

Ֆրանսական ժողովուրդը այս տարի արտակարգ հանդիսութեանց ամբողջ շարքով մը իր մեծագոյն բանաստեղծին, Վիքթոր Հիւկոյի, յիշատակը տօնեց ու զործը փառաւորեց՝ անոր մահուան յիանամեակին առթիւ, հանդիսութիւններ որոնց նմանը չեմ յիշեր որ ուրիշ ու եւ է Փրանսացի գրագէտի համար կատարուած ըլլայ: Հիւկոյի մեծատարած, բաղմածեւ, հուժկու զործը եւ չփեղ ու ալեկոծ կեանքը — դիւցաղներպական վէպ մը, — զինքը կենդանւոյն դարձուցած էին կուռքն իր ժողովուրդին եւ արեւ-դէմք մը համայն մարդկութեան համար. անոր թաղումը ունեցաւ նկարագիր մը զոր ոչ մէկ մտաւորականի թաղումը չէր ունեցած

Ֆրանսայի մէջ. մարմինը դիշեր մը Յաղթական կամարին տակ զետեղուեցաւ՝ յայտնի զրադէտներու եւ բանաստեղծներու հոյլէ մը հսկուած. մէկ միլիոն ժողովուրդ հետեւեցաւ զաղաղին, եւ աճիւնը Յաղթական կամարէն տարին ուղղակի Փանթէոն, Ֆրանսայի մեծ մարդոց հուսկ հանդասավայրը, անոնց «որոնց երախտապարտ է Հայրենիքը»: 1902ին Ֆրանսա արդէն իսկ մեծահանգէս արարողութիւններով տօնախմբեց իր աղդային բանաստեղծին ծննդեան հարիւրամեակը: Այս տարուան հանդէսները թիւով ու չքեղութեամբ զերազանցեցին 1902ին կատարուածները: Անոնց մասնակցեցան ժողովուրդը, մտաւորական մեծ կազմակերպութիւնները,

կառավարութիւնը, պաշտօնական բոլոր մարմինները:

Առաջին հաւաքոյթը տեղի ունեցաւ Փանթէոնին մէջ, դլաւորաբար դպրոցական տղոց համար սարքուած. Երկրորդը կատարուեցաւ Ֆրանսայի Գրողներու Ընկերութեան նախաձեռնութեամբ, յևոյ՝ Երեք ժողովրդական հսկայժամանակակից գրականութեան վրայ, մասնաւորապէս ոսմանթիկ շրջանին, եւ ան մինչեւ այսօր ունի մեր մէջ իր բազմաթիւ յարգողները:

Ենքի համար ալ պարտք մը կար մեր ազգի մէարանքը այս առթիւ անդամ մը եւս հանդիսաւորապէս մատուցանելու Արեւելականի բանաստեղծին յիշատակին: Հայ Գրողներու Ընկերակցութեան վարչութիւնը ուղարկուելու համար, Երրորդը՝ նախաձեռնութեամբ ամսակողմեան տարրերու, տարփողելու համար յեղափոխականը, կեղեքեալներու պաշտօպանը, բռնութեան գէմ պայքարողը որ այնքան մէծ տեղ բռնեց Հիւկոյի կեանքին ու զործին մէջ: Հուսկ ապա, պաշտօնական հանդիսութիւն մը՝ Սորպոնի մէծ ամփիթատրոնին մէջ, ուր հանրային կրթութեան նախարարը եւ այս յիսնամեակի հանդէսները կազմակերպող «աղդային Յանձնախութիւն» նախադահ ծանօթ բանաստեղծ կտմոն Հարօքուր խօսք առին եւ որուն մասնակցեցան՝ յատկապէս զրկուած պատգամաւորութիւններով կամ ուղերձներով՝ զրեթէ բոլոր քաղաքակիրթ աղդերը, Գերմանիային մինչեւ ծափոն, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայի Հանրապետութիւններէն մինչեւ Խորհրդային Միութիւն, որովհետեւ Հիւկօ ոչ միայն եղաւ իր ժողովուրդին հոգւոյն ու հանձարին լաւագոյն տարրերուն քնարերգական ամենաբարձր ներկայացուցիչը, այլ եւ մին մարդկութեան ամենէն ազնիւ խոչալները վսեմօրէն երգող սակաւաթիւ հսկաներէն, որ զերազոյն պատիւն են մարդկային ազգին: Այդ բոլոր հանդէսներուն, — մանաւանդ Թրօքատէրոյի մէջ տեղի ունեցածներուն, ուր իւրաքանչիւր անդամ 5000էն աւելի բազմութիւններ կը խոնսէին, — իրենց տաղանդին փայլը Հիւկոյի փառարանման պարտականութեան կատարմանն ի սպաս բերին զրին Ֆրանսայի ամենէն նշանաւոր այր ու կին զերասանները, երաժիշտները, երգիչները, — ինչպէս եւ յօդուածներով ու ձառներով՝ շատ մը յայտնի զրագէտներ: Եւ աննք որ այդ առթիւ՝ մէծ բանաստեղծին ամենէն զեղեցիկ քերթուածներուն մէծ արուեստագէտներու բերնով հրաշալի արտասանումը չլուցին, շատ բան կորսնցուցին:

Հիւկօ, Շէքսփիրի հետ, օտար բանաստեղծներէն մեր մէջ ամենէն աւելի սիրուածն եղած է

ատենով, — ու Շէքսփիր բեմի միջոցով է որ ժողովրդական դարձած է մեր մէջ, մինչ Հիւկօ իր Թշուաններով մեր ժողովուրդին բոլոր խաւուուն ծանօթ ու պաշտելի հեղինակ մը եղած է. անոր քերթողական զործը մէծ ազդեցութիւն ունեցած է Հայոց (մանաւանդ արեւմտահայոց) առաջամանակակից գրականութեան վրայ, մասնաւորապէս ոսմանթիկ շրջանին, եւ ան մինչեւ այսօր ունի մեր մէջ իր բազմաթիւ յարգողները:

Մեզի համար ալ պարտք մը կար մեր ազգի մէարանքը այս առթիւ անդամ մը եւս հանդիսաւորապէս մատուցանելու Արեւելականի բանաստեղծին յիշատակին: Հայ Գրողներու Ընկերակցութեան վարչութիւնը ուղեց արդ պարտքը կատարել, կազմակերպելով ի պատիւ Հիւկոյի գրական հանդէս մը որ տեղի ունեցաւ յունիս 22ի իրիկունը: Տիկին Աւետիսեան (Անայիս) հոն կարգաց զեղեցիկ ճառ մը, տիկին Սրկօն - Վեպեր եւ տիկին Սիւլզան - Կոնէլ Հոյակապօրէն արտասանեցին Հիւկոյի լաւագոյն էջերէն մէկ քանին, ու տիկին Սրկօն - Վեպեր կարգաց նաև Հիւկոյի մահուան վրայ Գրիգոր Օտեանի գրած ազնուական մէկ էջին Փրանսերէն թարգմանութիւնը. այս տողերը զրողն ալ կարգաց հոն բանախոսութիւն մը՝ Հիւկոյի ժամանակակից հայ կեանքի եւ զրականութեան մէջ զրաւած տեղը պարզող:

Այդ իրիկուն արտասանուած բանախօսութիւններէն, անցեալին մէջ հայ ծանօթ զրագէտներու եւ բանաստեղծներու կողմէ Հիւկոյի նուիրուած քերթուածներու, յօդուածներու ինչպէս եւ այս տարուան հանդիսութեանց առթիւ Հիւկոյի մասին Հայաստանի եւ արտասահմանի մեր մամուլին մէջ երեւցած յօդուածներէ ոմանց Փրանսերէն թարգմանութիւնը ամփոփեցի հատորի մը մէջ որ լոյս տեսաւ արդէն: Այդ հատորը ցոյց պիտի տայ թէ Ֆրանսայի քերթողական հսկան իր կենդանութեան իսկ արդէն ի՞նչքան խորապէս սիրուած, ի՞նչ արտակարդ յարգանքի առարկայ գարձած է մեր մէջ, ի՞նչ քան կանուխէն անոր վիպական ու թատերական զրծերը թարգմանուած ու տարածուած են հայ հասարակութեան մէջ, եւ ցոյց պիտի տայ նաև թէ հայ մտաւորականութիւնը մինչեւ այսօր կը ուսկանէ, — որքան ալ իր արտայայտութեան ձեւը՝ հոս ու հոն՝ մերթ տարբեր զոյն ստանայ, — Թշուաններու, Արեւելականի եւ Պատու-

հասներու արդարամիտ, ազատաշունչ, մարդասէր քերթողին եւ Հայեցողութեանց ու Դարերու Աւանդավկէսի հմայիչ քնարերգակին ու հօրաշունչ դիւցազներգակին հանդէպ այդ պաշտամունքը։ Մտաւոր հսկայի մը այդ արագ ու խոր բմբոնողութիւնը եւ զրական պաշտամունքի մը հանդէպ ցոյց տրուած այդ տեւական հաւատարժութիւնը՝ հայ ժողովուրդին պատիւ բերող երեւոյթներ են։

Կրնայ զարմանալի թուիլ որ իր երկրին մէջ, Հիւկօ, իր կենդանութեանը ունենալէ յետոյ կատաղի հակառակորդներ, ունենայ մինչեւ ցարդ զինքը քամահորդներ, հեզնողներ կամ ծայրայեղ վերապահումներով գնահատողներ։ Բայց Երբ նկատի ունենանք որ Հիւկօ իր կեանքի երկրորդ ու կարեւորագոյն շրջանին՝ քաղաքական եւ ընկերական մարդերուն մէջ իրը ուամկավարական մտայնութեան պաշտպան, իրը պահպանողականութեան դէմ երկարատեւ, բուռն ու արի ուայքար մը մզող յեղափոխական գործիչ՝ իր հայրենակիցներուն մէկ մասին ատելութիւնն իր վրայ հրաւիրած է, եւ թէ նաև՝ զրականութեան մէջ ալ յեղափոխական՝ տակն ու վրայ ըրած է տիրող գեղեցկագիտական հինցած մաշած կանոնները, նոր լեզու, նոր ոճ, նոր տաղաշափութիւն յառաջ բերած է, վերանորոգած է Փրանսական բանաստեղծութիւնը, ուրեմն եւ աւանդամոլներուն խոր տհաճութիւն պատճառած է, հասկանալի կը դառնայ որ միահամուռ եւ անվերապահ հիացումը այդպիսի գրադէտի մը հանդէպ՝ դեռ հաստատուած չըլլայ Փրանսական ժողովուրդին մէջ, ինչպէս ան հաստատուած է Անդլիացւոց մէջ Շեքսփիրին, իտալացւոց մէջ Տանթէին, Գերմանացւոց մէջ Կէօթէին համար, որոնց սակայն հանձարի եղբայրն է Հիւկօն անտարակոյս իրը բանաստեղծ։ Ռոնսարին համար ալ, որ Հիւկոյէն առաջ՝ մեծագոյն բանաստեղծն է զոր Փրանսան ունեցած րլլայ, նոյն Փրանսական ժողովուրդը, առանց իսկ որ զոյութիւն ունենային՝ դէմ նոյն չափով ու ձեւով՝ այն պատճառները զոր թուեցի վերեւ Հիւկոյի մասին, մեծապէս անարդար զըստնուեցաւ, որդեգրելով Պուալոյի անձիւդ վճիռը՝ այդ մեծ քերթողին նկատմամբ, որ իր կենդանութեանը ամենախոր յարդանքի առարկայ դառնալէ, «թագաւորներու բանաստեղծ եւ բանաստեղծներու թագաւոր» յորջորջուելէ յետոյ, բացարձակ մոռացութեան մատնուած

էր երեք դար ամրողջ, մինչեւ որ Հիւկոյէն, Սէնթ-Պէովին ու իրենց ոսմանթիկ մէկ քանի ընկերներէն հասկցուած, զնահատուած եւ օդտագործուած Ռոնսարը մեր այս ի. դարուն մէջ վերջապէս Փրանսական բովանդակ մտաւորականութեան ու ժողովուրդին կողմէ նորէն ընդունուեցաւ ու հոչակուեցաւ իրը այս երկրին



Վիքի Հիւկօ 1853ին

Լուսանկարուած Շարլ Հիւկոյի ձեռքով

մեծագոյն բանաստեղծներէն մին, իրը մին այն շատ սակաւաթիւ քնարակիրներէն որ «աղջային քերթող» փառաւոր պատուանունին իրապէս արժանի են։ Պէտք է սակայն նկատել որ Հիւկոյի հակառակ արտայայտուողները փոքրամասնութիւն մըն են Ֆրանսայի մէջ, եւ Փրանսական մտաւորականութեան ամենէն արդիական դըրողներէն կամ ամենէն նրբաճաշակ հեղինակներէն իսկ շատերը եղած են են ցարդ ամենախոր յարդողներ Հիւկոյի, զայն Ֆրանսայի մեծագոյն քերթողը նկատողներ։ Անոնք որ իրենց վերապահումներուն կուտան ծայրայեղ համեմատութիւն, իսկական քննադատութեան օրէնքներուն դէմ է որ կը մեղանչեն։ Հիւկօ — ինչպէս եւ Վոլթէր, որուն լեռնակուտակ արտադրութեանց մեծ մասը այսօր ոչ ոք կը կարդայ, բայց որուն պատճուածքները — հեղինական մըտածողի զլուխ-զործոցներ, յաւիտեան պիտի ապրին, — չափազնց չափ արտադրած է, եւ անշուշտ մեծապէս անհաւասար է։ իր զործին մէջ կան մասեր որ բոլորովին անարժէք են, կամ հապեալ, միջակ, ուսուցիկ։ առոնք զո-

յութիւն չունին այլ եւս. Հիւկօն՝ ինչպէս ամէն մեծ զրոյ՝ իր լաւագոյն էջերուն մէջ միայն տեսնելու է. Եւ Հիւկոյի լաւագոյն էջերը շատ բազմաթիւ են, ու բազմաձեւօրէն զեղեցիկ, անմահօրէն զեղեցիկ: Ատիկա տեսնողը եւ ատոր ամենաբարձր արժէքն բմբոնողը՝ Հիւկոյի թերութեանց կամ զործին թոյլ մասերուն վրայ խօսած ատենն իսկ՝ ինքինքը պարտաւոր կը զդայ յարգանքով խօսելու եւ մտքէն չ'անցրներ այդ թոյլ մասերուն պատճառով հսկային մեծութիւնը նսեմացնել եւ անոր զեղեցիկ զործերուն արժէքը փոքրացնել: «Թոյլ բաներ, նոյն իսկ յիմար բաներ շատ կան Հիւկոյի արտադրութեանց մէջ, կ'ըսէք օր մը ինծի Անաթօլ ֆրանս, Թրօքատէրոյի մէկ մէծ հանդէսին մէջ Հիւկոյի մասին իր ներբողական ճառը արտասանելին քիչ օր առաջ, բայց երբ նկատի ունենանք իր զեղեցիկ էջերը, ստիպուած ենք խոստովանիլ որ այդ ահաւոր մարզը ամէն ինչ ունի, ոչ միայն զօրութիւն եւ չունչ, զոր ո և է մէկէն աւելի ունի, այլ նոյն իսկ նրբութիւն, ոչ միայն բարձր քնարերգութիւն եւ հզօր զիւցազներգութիւն, այլ մտածուած դիտողութիւն, սրամտութիւն, ամէն ինչ:»

Անոնք որ կը հեղնեն «մարզարէն» որ կար Հիւկոյին մէջ, մարդկային հոգւոյն ու համարին իրական մէկ մէծութիւնն է որ կը հեղնեն, ճշմարիտ մէծ բանաստեղծին իսկութեան ու կոչման աւանդական ու հարազատաղոյն ըմբռնումն է որ կ'ոտնակոխեն: Մարդկային բանաստեղծութեան հսկաները, սկսելով Հրէից մէծ բանաստեղծներէն որ միմիայն «մարզարէ» անունով ծանօթ ու յարգուած են արդէն, Մահապարաքյին, Ռամայանային ու Շահնամէին քերթողները, Հոմերն ու Վիրապիլը, Տանթէն, Շեքսփիրն ու Կէօթէն, ինչպէս եւ մեր Նարեկացին, աւելի կամ նուազ, ուղղակի կամ անուղղակի, իւրաքանչիւրն իր ժամանակին ըմբռնումներուն և իր խառնուածքին համեմատ, իրենց զործին մէջ եղած են բանաստեղծմարզարէներ, Աստուծոյ՝ կամ Խոչալին՝ եւ մարդկութեան միջն միջնորդներ, եւ ոչ թէ լոկ խօսքի արուեստագէտներ կամ կեանքը նրբօրէն ու հզօրէն արտայարող պատկերահաններ: Հիւկօ մարզարէութիւն չէ զերասնած. ան ծնած էր բանաստեղծմարզարէ ըլլալու համար, եւ իր ճակատագիրն է որ զործադրած,

իր կոչումն է որ կատարած է:

Անարդար են զարձեալ անոնք որ «քաղաքական քամելէոն մը» կը կարծեն տեսնել Հիւկոյի մէջ, որովհետեւ նախ թագաւորական եղած է՝ Պուրպոններու վերահաստատման շրջանին, յետոյ Պոնափարթի փառարանիչ, յետոյ նորէն թագաւորական, ու յետոյ՝ յեղափոխական եւ հանրապետական: Ճիշդ է որ իր կեանքի առաջին շրջանին մէջ, եթէ իր զրական բուն ուղին զանելու եւ անոր մէջ վճռարար յառաջանալու համար երկար չէ սպասած, քաղաքական եւ ընկերական հարցերու մէջ իր վերջնական դիրքը ճշգելու համար՝ զանազան փուլերէ անցած է, իր վանտէցի մօր աղդեցութեան տակ, Լուի Ֆլ. ի եւ Շարլ Փ. ի օրերուն՝ եղած է թագաւորական, յետոյ՝ Նափոլէոն Պոնափարթի հանձարի ու նկարագրի մէծութեան համար հիացում ունեցած եւ անոր հզօրակոյն դիւցազներգակը հանդիսացած է ու պահ մը նոյն իսկ «ազատական կայսրութեան» մը ֆրանսայի մէջ հաստատման համախոն եղած է (Նափոլէոն Բ. ը կայոր, եւ ինք վարչապետ . . .): Յետոյ Լուի Ֆիլիփի ուամկալարական թագաւորին օրով՝ բարեկամ եղած է այդ պետին, բայց իշխան Լուի Նափոլէոնի պետական հարուածով ֆրանսայի մէջ 1930ի եւ 1848ի յեղափոխութիւններով հաստատուած ուամկալարական կարգերուն ընծումին դէմ խորապէս զայրացած, ան այլեւս վերջնապէս զարձաւ յեղափոխական մը, ընդդիմադիր պայքարող մը, մոլեուանդ հանրապետական մը, ատոր համար հեռացաւ նոյն իսկ իր սիրած հայրենիքէն, կամաւոր աքսորի մը անսույց ու նեղութիւններով լի կեանքը յանձն առաւ, եւ այլեւս իր խառնուածքին ու մտայնութեան ամենէն հարազատ քաղաքական վարդապետութեան՝ այն է ժողովրդավարական, հանրապետական կառավարութեան մը սկզբունքին՝ վճռապէս յարած, այդ խոչալին համար պայքարեցաւ քսան տարի շարունակ, եւ Նափոլէոն Գ. ի անկումէն եւ Հանրապետութեան ֆրանսայի մէջ վերջնական յաղթանակէն յետոյ, ան մնաց մինչեւ մաշը իր երկրին մէջ այդ խոչալին մոլեուանդ պաշտպանը, անոր յաջողութեամբ պսակուած առաքեալը, եւ իր այդ խոչալն ընդլայնելով, զայն ամրող մարդկութեան տարածելով՝ ան եղաւ նաև համաշխարհային եղբայրական Հանրապետութեան մը վսեմ երազին երգիշը: Խծրծանքները հիմնաւոր չեն



Վիքրոր Հիւկօ՛ Հօրվիլ Հառովի պատշզամին վրայ

ուրեմն Հիւկոյի կեանքին ալ հանդէպ, ուր ան-  
չուշտ տկարութեան բոպէներ, սիսալներ կրնան  
գտնուած ըլլալ, բայց որ իր ամբողջութեան  
մէջ ազնիւ մարգու մը, գաղափարակաշո, հայ-  
րենասէր, մարդասէր մտաւորականի մը կեանքն  
է: Իսկ երբ Քլոտ Ֆարէր մը կը յանդզնի  
«ԺԹ. դարու ամենէն մեծ ապուչը» յորջորջել  
Հիւկօն, իր դերին մէջ է: Համիտեան կոտորած-  
ներէն յետոյ թուրքերը շողոքորթող եւ թուր-  
քին լուծին տակ ճզմուած ժողովուրդներն ա-  
նարզող, պատերազմի ատեն թալաթեան կառա-  
վարութեան հրամանով կատարուած մեծազան-  
գուած ահաւոր ոճիրներէն ետքն ալ թուրքին  
փաստաբանը եւ զոհերուն անուանարկիչը հան-  
դիսացող այս պարոնը, որ իբր զրագէտ Հիւ-  
կոյի քով թզուկ մըն է, հասկանալի է որ «ա-  
պուչ» նկատէ այս վեհ հոգին որ բոնաւորները  
խարանելը եւ կեղեքուած ազգերն ու անհատնե-  
րը պաշտպանելը իր կեանքին ու զրականութեան  
գերազոյն նպատակներէն մին համարե-  
ցաւ:

Մեր նոր սերունդը քիչ կը կարգայ Հիւկօ,  
եւ ցաւալի է ատիկա, որովհետեւ Հիւկօ աղ-  
նուացնող, նկարազիր կազմող հեղինակ մըն է:  
Կարծողներ ալ կան մերոնց մէջ թէ Ֆրանսացուց

նոր սերունդն իսկ այլ եւս չի հետաքրքրութը  
Հիւկոյով, զայն հինցած, անշահեկան կը նկա-  
տէ: Խմանալով որ մտաղիր էինք յատուկ հան-  
դէս մը սարքել ի պատիւ Հիւկոյի, ատոնցմէ  
մին ինձի կ'ըսէր՝ «Անիմաստ է որ Հայերը հան-  
դէս սարքեն հեղինակի մը համար, երբ Ֆրան-  
սացիք իսկ այլեւս չեն կարգար զայն»: Այս  
տարօրինակ խօսքն ըսողը տեղեկութիւն իսկ  
չունէր որ տասնեակ հազարաւոր Ֆրանսացիներ  
ներկայ գտնուած էին Հիւկոյի յիշատակը փա-  
ստարանելու համար կազմուած շարք մը հանդի-  
սութեանց, որ դեռ մինչեւ այս աշնան վերջը  
պիտի շարունակուին, զանազան ձեւերով (խըմ-  
բական պատյաներ եւ հանդէսներ այն բոլոր  
վայրերը՝ Ֆրանսացի մէջ եւ ուրիշ տեղուանք՝  
ուր Հիւկօ իր կեանքի մէկ մասն անցուցած է,  
եւն): Ֆրանսացուց մտաւոր կեանքին մօտէն  
հետեւողներ զիտեն թէ ի՞նչքան սիսալ է Հիւ-  
կօն անոնցմէ մոոցուած երևակայելը: ինք-  
զինքը յարգող ո եւ է Փրանսացի զրագէտ —  
նոյն իսկ ամենէն արդիականը — կարդացած է  
Հիւկոյի զիմաւոր զործերը, իսկ ժողովրդական  
զանգուածը զայն միշտ կը նկատէ բանաստեղ-  
ծական մեծալոյն գէմքը իր երկրին: Հիւկոյի  
տամաները անոր զործին ամենէն ամուր մասը

չեն, բայց իսկանմին եւ նիւյ Պլասը Քոմետի թրանսէզի խաղացանկին մէջ են միշտ, եւ այդ խաղերու ներկայացմանց՝ թատրոնը միշտ լիվեցուն է, որովհետեւ անոնք՝ Քորնէյլի խաղերուն պէս՝ վեհ զգացումներ, աղնիւ ու շինիչ զաղափարներ ծաւալող գործեր են, ոտանաւորներու հրաշալի երաժշտութեամբ մը արտայայտուած։ Այս յիսնամեակի հանդէսներուն առթիւ, տեսնուեցաւ թէ ի՞նչ խոր հրացումով խօսեցան Հիւկոյի մասին ոչ միայն Լիւսիէն Տէքավի կամ Ֆերնան Կրէկի պէս հիներ որ՝ ինչպէս եւ գեռ ուրիշ շատեր՝ խանդավառ սքանչացող են հսկային, ոչ միայն Լէոն Տուէ մը որ, գեղեցկապիտական ու մանաւանդ քաղաքական տեսակէտով մեծ վերապահումներ ունի Հիւկոյի գործերէն շատերուն մասին, բայց որ անոր բանաստեղծութեանց մէկ կարեւոր մասին համար (մանաւանդ Հայեցողութիւններ, Պատուհասներ հատորներուն) յայտնեց աւելի քան երբեք ջերմ եւ անխառն հրացում, այլ եւ այնպիսի զրողներ որ նոր արուեստի մարդիկ են, գերազանցազէս արդիական մտքեր, Լէոն-Փոլ ֆարկ մը կամ Ալեքսանտրը Արնու մը։

Ես հիւկոյապաշտ մը եղած եմ պատանութեան օրերէս եւ այդպէս ալ մնացած եմ. անսահման են իմ սէրս ու երախտագիտութիւնս այդ հզօր ու բարի քերթողին համար որուն գործերուն ընթերցումը՝ կեանքիս առաջին, նախապատրաստական շրջանին՝ ինձի անհուն հոգեկան հրճուանքներ պարզեւած, մարդն ու զրագէտն իմ մէջս կազմելու համար մեծապէս նպաստած է, (թէեւ իմ ինքնութիւնս դտնելէս յետոյ զգուշացած եմ նմանող մը ըլլալէ հսկայ վարպետին եւ իմ խառնուածքիս համեմատ ճամբաս գծած եւ իմ զործս կերտած եմ)։ Իրմէ յետոյ, ճանչցած եմ այն երեք միւս հսկաները որ են Տանթէ, Շէքսփիր, Կէօթէ. իրեն հետ զրեթէ նոյն ատեն ճանչցած եմ նաեւ Լամարթինն ու Միւսին ու սիրած եմ առաջնոյն «Եւոլեան տափոյ»ին հոգեշունչ վեհ մելադաշնակութիւնը եւ երկրորդին սրտալից մտերիմ քերթութիւնը եւ կենսալից ու զմայլելի թատերախաղերը. աւելի ետքն է որ բմբանած թանկազին արժէքը այն աղնուական մտածող-բանաստեղծին որ Վինեին է եւ մասնաւոր զորով մը զիս անոր կապած է (այնպէս որ

անոր պաշտելի Զեքըրը եւ լաւագոյն քերթուածները թարգմանած եմ)։ Վինեիէն իսկ առաջ, ես անձնապէս «զտած» եմ Պոտլերն ու Էտկար Փօն, Պայյըլն ու Լէովարտին, Հայնէն ու Վերլէնը եւ անհունապէս սիրած եմ զանոնք, ինչպէս եւ աւելի յետոյ՝ (ու յիշատակելով միայն նոր ժամանակի եւրոպական բանաստեղծներ) Միցքիկվիչը, Շէլին, Թէոֆիլ Կոթիէն, Լըքոնթ տը Լիլը, Մալարմէն, Ռեման, ԼաՓորկը, Սամէնը, Մեթերլինքը, Վերհարնը եւ ուրիշներ, բայց այդ բոլոր սքանչելի բանաստեղծները, որոնցմէ ոմանց համար — Պոտլեր, Վերիէն, Հայնէ, Լէովարտի, Փօն, — սրտի մեծ հակում ունեցած եմ եւ ունիմ ցարդ, չեն կըրցած հրացմանս մէջ իր հսկայի պատուանդանէն վար առնել «Հիւկօ հայրիկը»։ ան մինչեւ այսօր ինձի համար կը մնայ Ֆրանսայի մեծապօյն քնարերգակը՝ Վիլոնէն ու Ռոնսարէն ի վեր, ու միակ գիւցազներգակը՝ Շանսօն տը Ռուանի քերթողէն ի վեր, ու այդ երեք նախորդներէն շատ աւելի զօրը. մինչեւ այսօր ան կը մնայ ինձի համար իրը համամարդկային բարձր քնարերգակ եւ նոր ժամանակներու զօրորաշունչ գիւցազներգակ այնքան մեծ որքան մեծ է Կէօթէ իրը իմաստակը բանաստեղծ, որքան մեծ են Շէքսփիր եւ Պալլաք իրը մարդկային կեանքի խորաթափանց հոգերան պատկերահան ու մեկնիչ, եւ ինքն է զոր՝ Պալլաքին հետ Փրանսական ժամամարդկային բարձր գրական հսկայ՝ մարդկութեան զերագոյն հանճարներու հոյլին մէջ։

Մեծ հաճոյքով տեսայ ուրեմն Երեւանի երեք կարեւորագոյն թերթերուն մէջ հրատարակուած յօդուածները։ Հասկանալի է որ Թշուաններու, Պատուհասներու, Խնամուն երեքի, Ահաւոր տարիի Հիւկօն, յեղափոխական, բանութեան դէմ կոռուզ, Փարիզի «քոմիւնար»-ներու կոտորածին դէմ բողոքող Հիւկօն մասնաւորապէս տարբիուուած ըլլայ այդ յօդուածներուն մէջ։ Հասկանալի է նաեւ որ յօդուածագիրները — Սիմոն Յակոբեան, Վ. Թէրզիկաշեան, Սիրաս, — զնահատելով հանդերձ Հիւկոյի զերը իրը քննազատ մարդկային ընկերութեան անարդարութեանց, մինչեւ զասակարգային պայքարի մարքսիան տեսակէտը յառաջացած ըլլալը մեղաղը անոր։ Այս բոլորը հասկանալի է, քանի որ այդ յօդուածագիրները հա-




Վեբթուր Հիմկո  
1878ին՝ Հօրվիլ Հառլզի պարտէզին մէջ  
իր ժորդ եւ ժան քուններուն հետ

մայնավարներ են։ Բայց հոս անցողակի ըսեմ թէ՝ իմ համեստ կարծիքովս՝ Հիւկօն է որ իրաւունք ունէր, չերմ հայրենասէր ու ոոյն ատեն լայնամիտ ու ազնուասիրտ մարդասէր, կեղեք-եալներու, անիրաւեալներու պաշտպան, մարդկային ընկերութեան մէջ արդարութիւնը տիրական կացուցանելու, մարդը աւելի ազնիւ, նուազ ևսական գարձընելու աշխատող, ընկերական հարցին լուծումը ատկից՝ եւ ոչ թէ գասակարդային եւ մոլեղին անհաշտ պայքարէ մը՝ սպասող, արդարութեան շափէ աղատութիւնն ալ, մտածման եւ անհատական նախաձեռնութեան աղատութիւնը սիրող եւ պաշտպանող Հիւկօն էր որ ճշմարտութեան աւելի մօտ էր քան ընկերվարական աշխարհայշեացքի տեսարանները։ Բայց այդ վերապահումը զոր բանաձեւած են երեք զրողները, զիրենք բնաւ չէ արդիւած մեծահանձար բանաստեղծին լաւազոյն զործերուն արտասովոր զեղեցկութիւնը, զօրութիւնը եւ վեհութիւնը ճանչնալէ եւ չերմօրէն ներողե-

լէ։ Եւ ուրախ եմ որ Սիրաս կ'առաջարկէ ի. Հայաստանի Պետհրատին ի լոյս ընծայել Հիւկոյի կարեւոր զործերուն, եւ է՞ն առաջ Թըշ-ուաններու եւ Խնճունիրեքի, հայերէն նոր թարգմանութիւն մը։ Երանի՛ թէ հոն ջանային նաև հրատարակել հաւաքածու մը Հիւկոյի զեղեցկագոյն քերթուածներէն զէթ մէկ մասին հայերէն թարգմանութեանց, որովհետեւ Հիւկոյի մտածմանց եւ զգացմանց բարձրագոյն արտայայտութիւնը իր բանաստեղծութեանց մէջ է որ կը գտնուի, եւ մեր Զարենցներն ու Նորենցները, Մահարիները, Ալազանները եւ Տարօնցիները կրնան մեծապէս օգտուիլ այդ հմայիչ քնարերգութեան եւ այդ ուժգնաշունչ զիւցաղնե զութիւն լաւագոյն էջերուն ծանօթանալով։

Նուազ տրամարանական էին վերապահումները որոնց քիչ մը չափազանց տեղ տուած էր Փայլակ Սանասար այն երկու յօդուածներուն մէջ զոր Յառաջը հրատարակած էր եւ որ չափանակ մասէր կը պարունակէին եւ կատարեալ պի-




Վիքրոր Հիւկօ՛ 80 տարեկանին

որ ըլլային առանց Հիւկօն խծրծողներուն ու նսմացնել, վերածել ճգնողներուն որոշ զիջումներ ընելու այդ մասնակի եւ բատ իս անհարկի ձգտումին։ Հիացումը Հիւկոյի քերթողական հանձարին համար՝ տիրական տարրն էր այդ յօդուածներուն մէջ, բայց վերապահումները մերթ այնքան հեռուն կ'երթային, որ բոպէ մը հակասական կը թուէին այդ հիացման հետ։ Փոլ Վալերիի «մտաւորական տաղնապներէն», որոնց արդիւնքն է զաղափարներու և պատկերներու մաթեմաթիքական հիւսք մը, նուրբ, բարդ ու ցուրտ, զոտ ուղեղային արտադրութիւն մը, ուր յուղմունքի կաթիլ մ'իսկ կարելի չէ զտնել, — այդ «տաղնապներէն», զոր Սանասար լիովին բացակայ կը կարծէ Հիւկոյի գործէն, շատ աւելի բարձր մտաւոր աշխատանք եւ մարդկային ներաշխարհի պատկերացում կայ ինչ ինչ գործերուն մէջ Հիւկոյի, որ հետու լոկ ձեւական մէծ արուեստագէտ մ'ըլլալէ, է՛ն առաջ՝ մէծ հոգի մըն է, հզօր ու վեհանձն սիրտ մը, եւ խիզախ ու բարձրահայեաց միտք մը։ Ճիշդ չէ նաեւ որ ան «սովորական մարդուն», «միջին մարդուն» հոգին է որ կ'արտայայտէ ծայրայեղ ուժգնութեամբ, ինչպէս գրած էր

Սանասար։ Ճիշդն այն է որ հիւսնդ չէ ան ինչպէս ցաւագին, տառապող, յունետես մարդոց հանձարեղ թարգմանները որ են լէսոփարտի եւ Պոոլեու, կամ աննման հրապոյրով երգիչները անհատական ցաւերու եւ ուրախութեանց՝ ինչպէս Հայնէ կամ Վերլէն, այլ երգիչն է առողջ, ուժեղ, պայքարող, լաւատես, հաւատաւոր, ստեղծագործ, կեանքի սիրահար մարդոց հոգւոյն (ինչ որ «սովորական» կամ «միջին» մարդին տարբեր բան է)։ Ան բանաստեղծն է, Շէքըսփիթի պէս, ոչ միայն իր ազգին, որուն քերթողական գերազոյն արտայայտիչն է, այլ ամբողջ մարդկութեան, որ անոր մէջ կը ճանչնայ ու կը սիրէ համաշխարհային կեանքի եւ մարդկային ճակատագրի էական ու մշտական հարցերուն մէծագոյն երգիչներէն մին։ (այս մասին տարակուսողները թող կարդան Դարերու աւանդավային ու Հայեցողութեանց ինչ ինչ էջերը, և Մտքին չորս հովերուն, Ամրող Քնարին, ու մանաւանդ Սատանի վախնանը և Աստուած տիտղոսով մէծ քերթուածներուն, որ իր մահուրնէն ետք հրատարակուեցան եւ որ մեր մէջ գրեթէ բոլորովին անձանօթ են, զիխաւոր հատուածները, ուր բանաստեղծը մտածման բարձունքներու մէջ կը սաւառնի)։

Ինձի կը թուի որ թէ՛ Երեւանի զրողները եւ թէ՛ Փայլակ Սանասար իրենց վերապահումները ամբողջութեամբ փոխ առած են օտար քննադատներէ, Երեւանի զրողները՝ Մոսկուայի կարմիր մամուլէն եւ Սանասար՝ Հիւկօն խծրծող կամ ծայրայեղ վերապահումներով զնահատող Փրանսացի զրողներէ, եւ իրենց հիացման ու սիրոյ չերմ տողերուն մէջ է որ Հիւկոյի հանդէպ իրենց Հայու հարազատ զգացումը կը պոռթէկայ։ Հիւկոյի նկատմամբ մեր ժողովուրդի տածած ինքնարտուի ու խորունկ զգացմանց ամենէն ճիշդ արտայայտողները կը մնան՝ ըստ իս՝ Նարպէյներն ու Սեթեանները, Օտեաններն ու Գէրսէրեանները՝ իրենց խանդավառ պաշտումի էջերով եւ նոյն իսկ Փրանսական նոր բանաստեղծութեան ճոխ բուրաստանին քանի մը ծաղիկ աւելցնել ճգնող երիտասարդ չնորհալի ու դժբաղդ Արմէն Տօրեանը, որ մեր ոռմանթիկ վարպետներուն չափ բուռն սքանչացումով տարփողեց Հիւկօն Փրանսերէն լայնաշունչ քերթուածի մը մէջ, եւ հայ ոռմանթիկ վեհողի քերթողուհի Տիկի. Անայիսը՝ յունիս 22ի մեր հանդէսին իր արտասահած զեղեցիկ ճա-



Հիւկոյի նամակը Գ. Սունդուկեանցին

ոռվ, ու նաև Վարուժանը, որ չեմ գիտեր թէ  
ո եւ է բան զբա՞ծ է Հիւկոյի մասին, բայց  
գիտեմ թէ կը պաշտէր Հիւկօն և որուն զործը  
արդէն կը պոռայ թէ ան խորապէս հասկցած  
ու սիրած է Հիւկօն և անկից օգտուած է իր  
զիւցաղներդական արու և չքեղ ոճը կազմելու  
և ուժեղ ոտանաւորը դարրնելու համար:

Հիւկոյի արձակէն շատ բան թարգմանուած  
է հայերէն, (թատրերդութիւնները ամենամեծ  
մասամբ, վէպերէն՝ Թշուանները, Կօրը - տամ  
տի Փարփին և Խննուններեքը, և ատիկա պատ-  
ուարեր է մեր ցեղին, որովհետեւ այդ թարգ-  
մանութիւնները. թէպէտ թերութիւններէ ոչ  
զերծ, առաջին փորձերն են որ կատարուած

են ամբողջ Արեւելքի մէջ։ Բայց քերթուածներէն գեռ շատ քիչ ունինք հայերէն թարգմանուած։ Աւրուականէին թարգմանութիւնը Մ. Պէտրիկթաշեանի ձեռքով՝ հրաշալիք մընէ, կան եւ կտորներ թարգմանուած թէրզեանի, Ալիաս-լանի, Եղիշէ պատրիարք Դուրեանի, տիկին Սիսիլի, Թորզոմ պատրիարք Գուշակեանի ձեռքով։ այդ պակասը պէտք է լրացնել։ Անահիտի ներկայ թիւին մէջ կը դնեմ թարգմանութիւնը մեծանուն քերթողին զեղեցիկ էջերէն մէկ քանիին, յուսալով որ ատիկա կրնայ հետեւողներ յառաջ բերել եւ կ'ունենանք օր մը հատոր մը՝ Հիւկոյի լաւագոյն բանաստեղծական էջերու հաւաքածու մը պարունակող։

Սպասելով ատոր, կը յանձնարարեմ մեր երթասարդ գրողներուն որ կարդան թէյմոն էս-քոլիէի «Վիքթոր Հիւկոյի փառաւոր կեանքը»

եւ ֆերնան կրէկի «Վիքթոր Հիւկոյի գործը», երկու սքանչելի հատորները, որոնց առաջինը ամենահրապուրիչ եւ ամենավաւերական ու կենդանի ձեւով կը պատմէ Հիւկոյի արտակարգ կեանքը — աւելի շահեկան քան շատ մը վէպեր — և որոնց միւսը ամենէն ճիշդ ու արդար, ամենէն նորոր ու խորաթափանց դատումն ու մեկնութիւնը կը պարունակէ Հիւկոյի գրական բովանդակ գործին, անոր բացառիկ յատկութեանց, անզուգական զեղեցկութեանց ու մեծութեանց, ու նաեւ անոր թերութեանց ու տըկարութեանց, ճշգրիտ մատնանշումով։ Այդպիսի գրքերու ընթերցումը թանկաղին նպաստ մը կրնայ բերել մեր նորերուն մտքին ու սրտին զարգացման, բարոյական ու զեղեցկագիտական կարողութեանց ճոխացման։

Ա. ԶՈՒԱՆԵԱՆ